

## ՇՆԱԴԵԱՆ ՊԱՏԳԱՄ

# ԲԵԹԴԵՀԵՄ՝ ԱՂԲԻՒՐ ՀՈԳԵՒՐ ՀԱՅԻ

Եւ դու Բեթղեհէմ երկիր Յուղայ,  
... ի քէն ելցէ ինձ իշխան,  
որ հովուսցէ զժողովուրդ իմ գիսրայէլ  
(ՄԱՍԹ. Բ. 6)

Եւ մենք այսօր, Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի  
օրը, անգամ մը ևս կ'ողջունենք այդ իշխանը, իր  
ծննդեան 1998-րդ տարեկարձին:

Իշխան...

Ի՞նչ են այդ իշխանութեան սկզբուն-  
քային օրէնքները. -

Այդ օրէնքները ամփոփուած են երկու  
քառորու մէջ, որոնք արտասանուեցան Իշխա-  
նին ծնունդը աւետող երկնային պատգամա-  
բերներու հրեշտակներու կողմէ Անոր ծննդեան  
պահուն. -

«Երկիր ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ, և  
Ի մարդիկ ՀԱՃՈՒԹԻՒՆ»:

Երկու պատգամներ, երկու օրինաբեր  
քարիքներ, որոնք մարդկութեան ընծայուեցան  
Անոր կողմէ որ յափունապէս փառաւորուած է  
- «փառ ի բարձուն Աստուծոյ» - և որ ահա իր  
փառքը կ'արտապարտէ նոյնանարդ մեր մարդ-  
կային բնուրեան հետ և յանձն առնելով իր  
մարդեղութեամբ խոնարիի դէպի մարդը զայն  
բարձրացնելու համար անոր սկզբնատիպ իր  
աստուածադրոշը բնուրեան և աստուածա-  
պարգև կոչումին (ՓԻԼԻՊ. Բ. 7):

Այդ իշխանը կու գար Բեթղեհէմէն, որ իբրև  
բառ կը նշանակէ «Տուճ հացի»:

Աշխարհը կարօս էր ոչ թէ նիւթական հացին,  
որ կու գայ հողէն, այլ այն հացին, որ կու գայ ի  
վերուստ, երկրի և երկնի Արարիչէն: Նիւթեղէն  
հացը հողին տուրքն է, ձեռք բերուած մարդ-  
կանց տրնութեամբ: Այն հացը որ այդ իշխանը  
բերաւ Բեթղեհէմէն, երկինքն և որ միշտ կ'ըն-  
ծայուի բոլոր ժամանակներու սերունդներուն,  
ունի բնորոշիչ անուններ - սէր, հաւատը, յոյս,  
խաղաղութիւն, հաճութիւն, եղայրութիւն, միասնո-  
րին, հաղորդութիւն և միութիւն:

Մեկ՝ մարդկային էակներու համար աս է  
իիմնական հարցումը - կրնա՞նք ըսրոնել  
ճշմարտորդն մարդկային կեանք առանց այս  
հացին, այսպիս բազմերանց տարրերով  
թիւուած: Բնականորդն, մեր ամենօրեայ հացը,  
նիւթական հացը, էականորդն կարևոր է և ան-  
խուսափելիօրդն անհրաժեշտ մեր գոյութեանը  
համար: Նոյն իշխանը՝ ինք էր, որ Բեթղեհէմէն  
(«Հացի Տուճ»էն) գալով՝ մինչ կ'ուսուցաներ իր  
առաքեալներուն աղօթելու արուեստը, անոնց

պատգամեց և թէլադրեց ըսել. «Զհաց մեր  
հաճապազորդ՝ տուր մնաց այսօր» (ՄԱՍԹ. Զ. 11):

Բայց նոյն իշխանը չէ՞ր որ իր եռամեայ  
տնօրինական - վարդապետական իշխանութ-  
եան օրով յատակօրէն և շեշտակօրէն ըսաւ.  
«Ես եմ կեանքի հացը» (ՅՈՎԿ. Զ. 35): Նոյն  
իշխանը չէ՞ր որ դարձեալ պատգամեց թէ մենք  
չենք կրնալ ապրիլ միայն (նիւթական) հացով (ՄԱՍԹ. Դ. 4):

Երբ կը փորձենք կարդալ «Ժամանակի  
նշանները» չենք կրնար նուազագոյն կասկածն  
անգամ ունենալ որ այդ հոգեղորէն հացի կարօսը  
աւելի շեշտակի կերպով ի յայտ կուզայ նարկայ  
ժամանակներուն՝ մանաւանդ երիտասարդ  
սերուդին մէջ: Եւ այդ ամօրութիւնը այսքան  
խոր է և անմիջական որ շատ մարդիկ գոհաց-  
ման համար կ'որոնեն այսպիսի աղրիւներ  
պղու հաստատեալ աւանդական եկեղեցիներու  
պարունակին մէջ չէն գտներ:

Այսօր Ս. Ծննդեան օր է: Բեթղեհէմ բառը  
յաճախօրէն սերկայ է մեր միտքերուն և շրբնե-  
րուն վրայ, մանաւանդ մատղաշ սերունդի զա-  
ւակներուն՝ երեխաներու համար: Մեր աղօքըն  
ու յոյսն է որ մինչ կը մօտենանք 2000-րդ  
տարեկարձին, այդ բառը շատ լրջօրէն գրաէ:  
մեր հայեցողութեան և ուշադրութեան կերպով: Չենք  
կրնար զայն բոլով այն աւանդական  
մուրի պատկերացումին մէջ ինչպէս սովոր ենք  
ըսել մեր եկեղեցիներուն, սեփական բնուանե-  
կան յարկերուն և այնքան ընդունելութիւն  
հասարակաց տարածում գտած մեր վաճառա-  
տուներուն և հրապարակային վայրերուն մէջ:

Հետևաբար, եկէք նախնք Բեթղեհէմին այն  
իմաստով ինչ որ բառը ինք կը թէլադրէ - «Տուճ  
հացի»: Եկէք միախին գործենք, ձեռք ձեռքի,  
իրար հետ բաժնելու համար այդ հացը այսպէս  
ըսած խմորուած և եփուած մեր Տիրոջ՝ Յիսուս  
Քրիստոսի մարդեղութեամբը և առաքելութ-  
եամբը որ աւանդուած և վատահուած է իր  
եկեղեցին: Այդ հացը աւելի առատ և համեն ու  
օգտաշատ պիտի ըլլայ, երբ գիտնանք մասնա-  
ւորապէս զայն բաժնել անոնց հետ, որոնք  
աւելի անմիջական և ստիպողական կարիքն  
ունին անոր: Մեր պատքը յատակօրէն գծուած  
է մեզի համար, այսինքն՝ մեր մարդկային  
գերազոյն ճգործ ի գործ դնել այդ հացը քարտորէն  
մատուցելու համար ժողովուրդին: Բնակա-  
նորդն ան միշտ, յաւերժորէն, բարձ է և համե-

դաճաշակ իր էութեանը մէջ այսպէս ինչպէս ան տրուած է մեսի որպէս «խմոր» Յիսուսի անձին և զործին մէջէն: Բայց մենք յաճախ ենրակայ ենք փորձութեանը զայն ներկայացնելու այնպիսի ձևով, որ պատմական և աւանդական տարրերով է պատկերացուած և պայմանաւորուած, ինչ որ կը նուազեցնէ անոր թարմութիւնը: Մենք կոչուած ենք նախ անձնապէս թարմանալու մեր ընկալման և ծառայութեանը մէջ անոր:

\*\*\*

Ահաւասիկ այս երրորդ տարին է որ Մենք անձնապէս մեր Տիրոջ Ս. Ծննդեան և Աստուածայտնութեան տօնը կը կատարենք Ս. Էջմիածնի մէջ, ուր 1700 տարիներ առաջ Քրիստոնէութիւնը պետականորէն հոչակուեցաւ մեր հայ ազգի կրօնը: Որոշ իմաստով, ինչպէս սովոր ենք երեւն բաել, Ս. Էջմիածնինը «Հայկական Թերթեհէմ» է, ուր մեր ազգը ծնաւ որպէս քրիստոնէայ ազգ: Վերջին այս երեք տարիներու ընթացքին Մենք անձամք վկայ եղանք հոգեոր կարօտութեանը մեր ժողովութիւն, որ ատիպողական կարիքն ունի իր քրիստոնէական հաւատքը զօրացնելու իր նոր կեանքին, կեանքին ապատ ու անկախ Հանրապետութեան այս շրջանին:

Մենք բորոր ենթակայ ենք փորձութեանը նիւթական հացի տիրապետութեան: Յաճախ կուտ աշխարհային և աշխարհայնապաշտ, մարմնապաշտ ու հաճոյապաշտ գգումները և շարժումները արդիական, նոյնիսկ ըստ ուժանց, յետ-արդիական կամ գեր-արդիական կեանքի, ինը ապդեցութիւն կը գործին և լայն ու տիրական տեղ կը գրաւեն մեր այսօրուան կեանքին մէջ: Մեր Հայաստանի, մեր ժողովուրդի ներկայի կեանքին մէջ դրսնորուող հոգեոր վերաբնութեան այս շրջանին մենք պարտաւոր ենք գտնել միշոցը Թերդաշնակելու նիւթական հացը հոգեոր հացին հետ: Եթէ այսօր քերանանք այդ խիստ էական պարտաւորութեան մէջ, ապազային աւելի դժուար կը դառնայ մեր գործը: Պարտաւոր ենք գործել ուժգնաբար, շարժիլ արագարար: Մեր Հայց Եկեղեցին տեսակ մը հացթուի է հոգեոր այդ քացին, մեր հայրերու դարաւոր աւանդութեան փորձով և ոնով օժտուած: Այսօր Թերթեհէմին հացին թարմացնան առաքելութիւնն է Սայր Արոռ Ս. Էջմիածնի առաջնահերթ պարտաւորութիւնը:

Ս. Ծննդեան տօնին այս առաւօտ կոչ կ'ուղղենք մեր ժողովուրդին Հայաստանի, Արցախի և աշխարհատարած սփիտոքի մէջ, վերանորոգելո՞ւ իրենց ձաշակը այդ հոգեոր հացին համար, որ մեսի կը հրամացուի Սուրբ Գրական Թերթեհէմէն, ինչպէս նաև մեր այսպէս կոչուած ազգային Թերթեհէմէն, մեր Ս. Եկեղեցւոյ Մայր Արոռէն՝ Ս. Էջմիածնէն: Եկէք չփախցնենք այս սքանչելի առիթը, որպէսի թարմացնենք մեր ձաշակը հոգեոր այն հացին հանդէա, որ կ'ընծայուի մեսի մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի ծննդեան խորհուրդին մէջէն և որ հարպատութիւն, վաւերականութիւն պիտի պարզենէ մեր քրիստոնէական կեանքին և երջանկութիւն ցանէ մեր ժողովուրդին մէջ, որ այնքան անգամներ զրկուած է եղած այդ երջանկութեանէն մեր պատմութեան դառն փորձութիւններու և տառնապանքներու պատճառ:

Այսօր կը գտնուինք անյիտածգելի հրամայականներու առջև թէ՝ Մայր Հայրենիքի և թէ Արցախի մէջ: Բոլորդ ալ գիտէք որ ամենադժուարին պայմաններու տակ կ'ապրինք: Ժամանակն է որ խօսելէ աւելի՝ գործե՞նք, և՝ գործե՞նք մեռք ձեռքի, սիրու սրտի, միանալական ներդաշնակեալ ցանքերով: Պատմութիւնը խօսրով և գրիչով չէ որ կը գրուի, այլ գործի մելանով, քրահնքով, ինքնապողորութեամբ, որական մասնակցութեամբ, նուիրումով: Գիտնանք զանազաններ էականը երկրորդականէն, ընդհանրականը մասնաւորէն, յախտենականը ժամանակաւորէն:

Կոչ կ'ուղղենք նաև որիշ քրիստոնէական քոյր Եկեղեցիներու, Եկեղեցիի միութեան վերականգնաւան (Եկումենական շարժումին) նուիրուած կազմակերպութիւններու իմ Եղբայրներուն և քոյրերուն, որպէսի Եղբայրակցութեան գործնական եղանակներով զօրացնեն մեր ձեռքերը այն ծառայութեան համար որով այդ հոգեոր հացը մենք կը շանանք բաժնել Հայ ժողովուրդին, մանաւանդ Հայաստանի մէջ: Այդ ժողովուրդին գիտակցութեանը մէջ թէն այդ հացին համբ երբեք չէ կորտուած, բայց ան կարիքն ունի վերանորոգուելու, վերաբարմանալու և առատանալու անոր այսօրուան տուեալ կեանքի դժուարին պայմաններուն մէջ:

Իս խորագոյն իղձն է, ինչպէս կը հաւատա, իղձն է քրիստոնէական Եկեղեցիներու իմ բոլոր Եղբայրներուն և քոյրերուն տեսնել որ մինչ կը

մօտենանք մեր Տիրոջ 2000-րդ տարեդարձին, մենք առաւել զօրացուցած ըլլանք մեր մէջ մեր միասնութիւնը դէպի քրիստոնէական միութիւն մեր որոնումի ճամապարհին վրայ. միութիւն՝ որ տրուեցաւ Մեկի Բեթղեհէմի՝ “Հացի Տուժ”-ին՝ մէջ ահաւասիկ երկու հազար տարիներ առաջ:

Մրտանց կ'աղօթենք որ այս տարրուան Ա. Ծննդեան տօնը ողջ մարդկութեան համար

թարմացնէ այն հացը որ մենք միասին կը բաժնենք Բեթղեհէմի մէջ ծնած մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի անձին մէջէն:

Ողջ լեռուք ի Տէր, զօրացեալք շնորհօք Սուրբ Հոգուն, և յաւէտ օրինեալ ի Մէնց. ամէն:

ԳԱՐԵԳԻՆ Ա

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

## ՊԱՏԱՍԽԱՆԸ

Կար մարդ մը, որ համարձակեցաւ կոչ ուղղել Աստուծոյ, ըսելով. «Շնէ Տէր Աստուած, հրդեհէ՛ թուշիք, ինչպէս որ ըրիր Մովսէսի Համար, եւ ես պիտի հետևիմ քեզի Փուլ բեր պարխապները, ինչպէս որ ըրիր Յեսուսի Համար եւ ես պիտի մարտնչիմ: Խաղաղեցուր կուակները, ինչպէս որ ըրիր Գալիլիայի ծովուն վրայ, եւ ես մտիկ պիտի ընեմ քեզի»:

Եւ մարդը երկար, երկար դեղերեցաւ մացառուտին մէջ, նստեցաւ պարխապներու առջեւ ու մնաց ալեկոն ծովի ափին, սպասելով, որ Աստուած պատասխանէ:

Իսկ Աստուած բաց մարդուն կոչչ ու պատասխանեց: Հրդեհէ դրկից՝ ո՞չ մացառներու թուփ մը այբելու, այլ մարդոց սրտերը հրահրելու Համար, փուլ բերաւ՝ ոչ թէ քարդ պարխապներ, այլ մեղքի ու անսուրբերութեան պատեր, խաղաղեցուց՝ ոչ թէ ծովեր, այլ փոթորկայոյզ հողիներ: Եւ սպասեց, որ մարդը պատասխանէ: Շատ երկար սպասեց:

Եւ որովհետեւ մարդը կը փնտուէր բոցախառով թուփեր՝ եւ ո՞չ միտսեր, կը նայէր քարերու՝ եւ ո՞չ կեանքերու, կը դիտէր ծովեր՝ եւ ո՞չ հողիներ, եղբակացուց, թէ Աստուած անզօր է: Աւատի, վեր բարձրացուց դլուխը ու ըստ. «Շնէ Աստուած, միթէ կորսնցուցա՞ն ես Քու ուժը»:

Եւ Աստուած պատասխանեց. «Իսկ դո՞ւն, միթէ կորսնցուցա՞ն ես տեսողութիւնու»: